

Բնականապես այսպիսի պատմական խնդիրներն ըստ համոյս վճռելն՝ իւրաքանչիւրին թողուած չի կրնար ըլլալ, եւ կարելի չէ իրենն արտաքին եւ ներկայ երեւութիւն համեմատ միայն դասել, որ անկէպէս սխալ դատողութիւն մը միայն պիտի ըլլար: Պէտք է քննել պատմութիւնը, ժամանակագրութիւնները, որոնք միամտաբար, անտարբերութեամբ եւ առանց որոշ ձգտում մ'ունենալու կը պատմեն իրենց օրերն հանդիպածները, առանց գուշակել կարենալով թէ ապագային ինչը պիտի հանդիպին եւ ինչ կարեւորութիւն պիտի ունենան այդ գրութիւնները, զոր կ'արձանագրեն, առանց սակայն ապագայէն ազդուելու: Ասով հանդերձ շատ կարեւորութիւն ունին նաեւ բերանացի աւանդութիւններ, վկայութիւններ ծանրաբարոյ եւ հասակաւոր անձինքներու, որոնք խնդրական տեղիւր մը մտա ու շուրջը բնական են, հէտաքրքրուած են իրենց ընտանիքն ու զաւակները շահագրգռող իրերով ու դիպուածներով:

Արդ, պէտք ենք նախ տեսնել, որ բերանացի աւանդութիւնն ինչ վկայութիւններ կուտայ Պէյօղուի գերեզմանատան անցելոյն եւ անոնց մէջ թաղուած անձինքներու մասին: Ես իմ հաւաքած աւանդութիւններս գրի կ'առնում, ընթերցողը թող իրեն ծանօթ ծերագոյններուն մտա հետազօտութիւն կատարէ, որուն վրայ գրուող վկայութիւններ ալ գալով՝ ճշմարտութիւնը դուրս պիտի ցայտէ: Միայն դարձեալ մտադիր կ'ընեն՝ որ այսօր Բերա բնակող Հայերէն 90% Բերացի չէ, որոնք բնականաբար այսօրուան վիճակը միայն կրնան գիտնալ. իսկ կաթողիկէ Հայերէն 90% Բերացի եւ ամէն տուն այնտեղ իր մտնալներն ունի, որոնց կենակից եղած են կենդանի շատ ծերունիներ:

Գրողս 1907ին, հետազօտելու նպատակաւ, այցելեցի նախնացս եւ ազգականացս գերեզմանատունը, մտնելով Ս. Յովհաննէս հիւանդանոցին դիմացը՝ մեծ պողոտային վրայ բացուած դռնէն, որուն համար կ'ըսեին թէ կաթողիկէ Հայերը բացած են իրենց մեռեալներուն համար: Յաւով եւ անթիով ստասայ, որ դռնէն մինչեւ եկեղեցւոյ սեամբը գետնը ծածկուած է տապանաքարերու բեկորներով, որոնց վրայ կը նշարուէին կցկտուր արձանագրութիւններ՝ ոսնակոխ սրբուած: Դերար գերեզմանատան մէջ հազիւ «Հոգեւոր Տիրոջ» գերեզմանին շուրջը փոքրիկ խմբակ մը կայ. իսկ սակէ անդին իբր հարիւր հազար կանգուն տեղ-

ւոյ վրայ ջիրուցան կ'երեւային քանի մը քարեր, շատերը պարզ շերտ մը մարմարի, կիսթաղ խոտերու եւ հողի մէջ. ամէնը միասին հազիւ թէ հարիւր կտոր: Ամբողջ դաշտավայրը զգուած ծառերու հովանիներէն, որոնք սակաւոր են ամէն տեղ մեռեալներն հանգչելու տեսող խոպանավայր մը, ինչ մասէէի. Թաքսիմ Բերայի Եունաց գերեզման էր, ըրով Լատինաց, եւ սակայն երկուքը միասին չէ հաւասարի ասոր ընդարձակութեան. էթէ հարիւրհազար կանգունէ աւելի այն տեղ միայն Բերացի Հայերուն համար արուած էր, որոնք մինչեւ 1865—6, երբ թաղամերը դպրոցեցան, հազիւ թէ մէկ երկու հազար կային, եւ աւելի հնագոյն ժամանակներ, հազիւ թէ մէկ քանի հարիւր, անշատի սարդիւնակ մեծ էր. իսկ եթէ Բերացի կաթողիկէ Հայերու յատուկ էր այս դաշտավայրը, ո՞ր են ասոնց հէտքերը, ո՞ր են իրենց տապանաքարերը, Հին ժամանակներն ամէնէն խեղճուկ ընտանիքն անգամ իր մեռելոյն գերեզմանին վրայ կը ջանար մարմարեայ գէթ շերտ մը զնել՝ իրբեւ առհաւատեալ «Անշարժ եղիցի կնիք», առօրէին, եւ Հայոց եկեղեցին մինչեւ վերջին տարիներ մեռելոց գերեզմաններուն «անշարժ» ըլլալն՝ իբր կրօնի անշարժելի մասը կը շնչաւոր պնդօրէն: Մտքս առջեւ կը բերեի 35—40 ասրի յառու տեսած այս գերեզմանատունը, որ զուարթ ծառատան մըն էր, բազմաթիւ տապանաքարերով, աւելի եկեղեցւոյ եւ մեծ զողոտային կողմերը, մինչեւ «Հոգեւոր Տիրոջ» շիրմը, որ հազիւ թէ ամբողջ դաշտավայրին կէսն էր: Իսկ անկէ անդին այսօրուան պէս խոպանացեալ էր. մեր նոռըքը ցոյց կու տային՝ որ այդ վերին մասը «բաթուիք» ներուն մասն էր, եւ հոն թաղուած են մեր հինները, բայց Հայերը վերջուցած են ասոնց մարմարեայ կնիքները: Արդէն այն աստեւ շրջափակեալ պատին զուխները՝ իբր ծածկոց դրուած կը տեսնէինք տապանաքարեր, ամէնը կտորած, բայց վրան կ'երեւային արձանագրութեանց բեկորներ: Վերջին երեսուն տարուց միջոցին ըստ մեծի մասին անհետացած էին նաեւ այդ մնացող տապանաքարերը՝ թէ պատերու գլխէն եւ թէ գերեզմանատանն, մեր եւ վնշպէս, ո՞վ կրնար գիտնալ, Չար լեզուներ կը պատմէին, թէ մեծ պողոտային կողմը՝ պատին ետեւն հաստատուած քանի մը քարակոյններու համար շահաւետ մարմարահանք մ'ընած էր գերեզմանատունը: Ո՞վ կրնար ստուգել թէ քանի՞ զորուր ձեռքեր աջակցած էին այդ նիւթապէս

և բարոյապէս թանկագին բարերը, շատերը կանգնաչափ բարձր, գաղափարի խելու իրենց անբարբառ տէրերուն վրայէն: Անոնց վրայի արձանագրութիւններն՝ իրենցմէ շատերուն պատկերագիրներուն հետ (զանակ, կացին, սուր, կահազան, արհեստական պէսպէս անօթներ ու գործիներ) միաբարբառ կը պատմին մեզի երբեմն իրենց արհեստ, վարքն ու մահը, եւ զմեզ իրենց նշանակիչ կ'ընեն, զարեւու պատմութեան անընթեղի հատորներ մեր առջեւ պարզելով: Իրենց ժամանակին ամենէն նշանաւոր տաղաչափներու գրել կու տային տապանագիրները, որոնք յետ ժամանակաց մեր մատենագրութեան մտքագործները պիտի ըլլային մեծաւ մասամբ: Միամիտ նախնիք՝ որ իրենց ապագայ սերունդին կ'աւանդէին իրենց տանն ու ցեղին պատմութիւնը բարեղէն պնակներու վրայ, եւ չէին կրնար կասկածիլ, որ օր մ'օրոքն իրենց թօնակները պիտի անհետացնէին զանոնք՝ բարբարոս ազգերու աւերիչ անազնբուն հետ կարծես մրցելով: Խաբուած բարեպարիշտներ որոնք մեր կարեկցութիւնն իրենց վրայ պիտի հրաւիրէին, մեր աղօթատեաց շրթունքներէն՝ Ողորմա՛, մը խելու յուսով:

Անկէ 30 տարի մ'ալ յառաջ, իբր 1850—60 տարիներու մէջ ապրողներ այսօր մեզի կը պատմեն շատ աւելի պարագաներ իրենց օրերէն, գործք եւ այստեղ կէտերու կը վերածեն:

1. Պէյոլուի Հայոց գերեզմանատունն ի սկզբանէ անտի կաթողիկէ Հայերու յատուկ գերեզմանատուն էր, այնպէս որ նոյն իսկ Ղուսիբի ափերը բնակողներն իրենց մեռեալները բաղաք կ'իջեցընէին նաւակաւ, եւ կը բերէին Պէյոլուի գերեզմանատունը կը թաղէին:

2. Երբ Հայերը Բերայի մէջ սկսան բնակիլ, ի սկզբան խառն կը թաղուէին. բայց յետոյ կաթողիկէ Հայերն իրենց առանձին թաղը ընարած էին գերեզմանատան վերին մասը՝ Հարպիէ վարժարանին կողմը, եւ գերեզմանատան երեքին մէկ մասն իրենց յատուկ էր: Այստեղ ունէին նաեւ մեծ ընտանիքներ իրենց ընտանեկան թաղերը, "գրսեցիներ", (գաւառացիներ) իրենց թաղը, յատուկ շրջափակի մէջ. մինչդեռ Հայերու թաղին մէջ ընտանեկան թաղ չկար, եւ ոչ ալ այսպիսի գաղափար մ'ունէին:

3. Այս մասն այնպէս բացարձակապէս իրենց էր, որ թաղում կատարելու համար յատուկ հրաման կամ թոյլտուութիւն չէր ուզուեր, եւ Հայոց Պատրիարքներն ալ, որ հաշտ աչքով

չէին տեսներ կաթողիկէ Հայերը, բերքք արգելք մը չէին զներ անոնց այնտեղ թաղուելուն դէմ: Մահաւառը 1830ի բնածանձանէն ետեւ՝ նոյն Պատրիարքները բնած չէին խառնուեր կաթողիկէ Հայերուն թաղման գործերուն, եւ ոչ իսկ տեղեկութիւն կը տրուէր անոնց:

4. Այս գերեզմանատունն երկու հասարակութեանց սեպհակն կը նկատուէր. երկու կողմն ալ այնպէս էր վարուէր, ինչպէս Պալաքըլի գերեզմանատունը, եւ գաւառներու մէջ շատ տեղեր: Կաթողիկէ Հայերն այնտեղ կը թաղէին բաժանմանն անմիջապէս ետք նաեւ կաթողիկէ Ղրացիներն ու ալեպցիները, որոնք կարճ միշտ մը կաթողիկէ հայ Պատրիարքին իրաւասութեան տակ էին, եւ յետոյ անցան լատին եպիսկոպոսին իրաւասութեան: Ղրացիներէն եւ արաբերէն գրով տապանաքարեր կային երբեմն նոյն գերեզմանատան մէջ, որոնք ակնատես կենդանի վկաներ կան այսօր:

5. Այն կաթողիկէ Հայերն, որոնք ժամանակաւ Հայերու թաղին մէջ թաղուած էին, իրենց տապանաքարին վրայ կը կրէին Ք(աթօլիք) տառը:

6. Երբ Հայերը 1830էն ետեւ Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցին շինեցին, գիշեր ու ցերեկ կրեցին Պէյոլուի գերեզմանատան տապանաքարերը՝ շինութեան գործածելու համար. եւ կաթողիկէ Հայերու տապանաքարերն ամենէն յառաջ եւ ամենէն աւելի յարմար շինածանաթի համարուեցան: Կաթողիկէ Հայք վրդովեցան, եւ կրցող փառցոց իր ընտանեաց տապանաքարերը դիմացի Ս. Յակոբայ հիւանդանոցը: Կաթողիկէք այլ եւս կուրուսին իրենց վատահոթիւնը: Երրորդութեան 1842էն ետեւ քահանայները Ս. Յակոբ թաղել, եւ քանի մը տարի ետք նաեւ ունեւոր աշխարհականներ իրենց համար անդ գնեցին այնտեղ եւ թաղեցին իրենց մեռեալները:

7. Երբ 1856—8ին Հայոց Պատրիարքարանը գերեզմանատունն որումով շրջափակել որունց դիմեց նաեւ կաթողիկէ Հայերու Պատրիարքին՝ որ ասոնք ալ իրենց մասն որմափակեն. սակայն ասոնք նոյն միջոցին ներքին հրատապ ինդիքներով զբաղեալ անպիշթ գտնուեցան, որով Հայերը շրջափակեցին ամբողջը, եւ մեծ դուռ մը միայն բացին կողմնակի փողոցը՝ որ կ'իջնայ դէպ ի Յովնապատէ:

8. 1858ին կաթողիկէ Հայեր բողք մատուցին տերութեան իրենց մասին փակման դէմ, յաջողեցան հրաման առնուլ, յատուկ դուռ մը բացին եւ շարունակեցին իրենց թաղումը:

9. Երբ 1865ին Բերա ալ սաստկացաւ մեծ մաղձայրոյցը (քօլէրա), տերութիւնն արգելեց այնտեղ թաղում կատարել, եւ Հիշիի կողմը Յոյներու, Հայերու եւ կաթողիկէ Հայերու առանձին առանձին՝ բայց իրարու կից գերեզմանավայրեր որոշեց, կաթողիկէ Հայերուն՝ լաւագոյն եւ ընդարձակագոյն տեղը շնորհելով, իրենց բազմութեան պատճառաւ:

10. 1889էն սկսեալ Ագարեան Կ. Պատրիարք արծարծեց սեպհականութեան ինքզիրը, որուն արդիւնքը ծանօթ չէ:

Ասոնք են ահաւորի ինծի ծանօթ բերանացի ականգութիւններն, որոնց ճշտութիւնը կրնայ հակակշորի ենթարկել ամեն ընթերցող հարցընելով Բերացի ծերունիներու:

Ցեսնեք այժմ թէ արգելք այս սասք կէտերու մասին ինչ գրութիւններ կան, ժամանակակից ինչ վկայութիւններ ու գիպուածներ:

Վրիպակը. Պատրիարք յօդուածներու մէջ սպորած սխալներն ուղղուելու են հետեւեալ կերպով. էջ 25, տող 13, "FIDEI... ROMA" անդ, Թարգմանութեան մէջ՝ "(կենդրոնի)" Հաւատոց չէ ՀՈՒՄ՝ ԱՌԱՋԻ ԱՎԲԻՒՆ ԱՍՐՁԻՆ ՄԱԿ ՀԱՄԱՏՈՅՆ:

էջ 68, տող 24. "բերելու" ուղիւ՝ "բերելը":

էջ 73, տող 40. "գնեն", ուղիւ՝ "գնենք":

էջ 90, տող 10. "Չուխուրեան", ուղիւ՝ "Չուխաճեան":

(Հ-բ-ն-ւ-ի-է-ի) Է. Գ. ՔԱԼԵՄՆԻՍԻԱՆ



ԲԻԻՋԱՆԳԻՈՆ ԵՒ ՊԱՐՍՎԱՍՏԱՆ

(Հ-բ-ն-ւ-ի-է-ի - Ա-Ի-Է)

ԽԱՂՈՎՈՒԹԻՒՆԸ ԿՅՈՒԹԻՒՆ ԵՒ ՊՈՏՏՈՐԱՅՐՔԻ ԲԱՆՍԿՈՒԹԻՒՆԸ ԳՐԵՉՅԵՆ ԿԸ ՄԱՍԻ 572—591:

Ինչպէս 532ի մշտնջենաւոր խաղաղութիւնը՝ այսպէս ալ յիմանալ խաղաղութիւնը տարածած վախճան ունեցաւ. հազիւ տասը տարի անցաւ էր, ահա դաշինքը ընդունեցաւ: Ստոյգ է, քանի որ Յուստինիանոս ողջ էր, Պարսից Տեա յարաբերութիւնները անփոփոխ մնացին. բայց

իւր յաջորդը Յուստինոս Փորթ¹, շեղեցաւ այն ականգութիւններէն, որոնց հետեւած էր իւր մօրեղբայրը արտաքին քաղաքականութեան մէջ իւր երկար կառավարութեան ժամանակ. Հռովմեական ինքնակալի եւ բարսիլեւսի ինքնագիտակցութեամբ ընցուած՝ անտանելի անթիւ եւ նախատինք կը համարէր, որ բարբարոս ազգերէ խաղաղութիւնը գնուէր պարգեւներով, որով այսպիսի վճարութեան շարունակելու ամեն պահանջ մերժեց: Իւր ամբարտաւան բնութիւնը չէր թողուր, որ պետութեան ոյժն ու զորութիւնը ճանչնայ. կառավարութեան վերջին շորս տարիները վրան եկած ողեկան հիւսանգութիւնն ալ կ'երեւայ թէ իւր գործողութիւններուն վրայ ազդած ըլլայ:

Թագաւորութեան սկիզբը անմիջպէս ձախողութիւն մ'ունեցաւ Պարսից Տանդէպ: Իւր գահակալութեան սովորական ծանուցումը Յիզրանի սըղունիքը տանող դեսպանին² գործքն էր՝ խոսքովի միտքն իմանալ անորոշ մնացած Սուսանան ինչդիին վերջոյք կամ յարաբերաբար չափաւոր գնի մը փոխարէն այս երկրին ստացումը առաջարկել: Սակայն իւր այս պաշտօնը շատ յաջողակութեամբ չկատարեց եւ թագաւորը անոր անխորհուրդ քայլն անուշ տուաւ, անանց կայսեր գիտութեան ու կամայ՝ Սուսանացւոց իշխանին հետ ուղղակի յարաբերութիւն հաստատելու, այն յուսով, որ զայն ազատակամ կերպով Հռովմայ հետ կապէ: Գեսպանը իշխանին բացորոշ մերժումը ընդունեցաւ, ինչպէս որ խոսքով կարգադրած էր արդէն, իսկ կայսրմէ այս ինքնագլուխ գանձառութեան համար խիստ կշտամբութիւն մը³:

Ասոր հետեւութիւնն այն եղաւ, որ երբ երկրորդ տարին պարսիկ դեսպանութիւն մը Բիւզանդիոն եկաւ, որտաքոյ կարգի գէշ ընդունելութիւն եղաւ անոր: Ստոյգ է որ Մերոպ⁴ դեսպանն ալ կատարեալ պարսկական ամբարտաւանութիւն մը ցոյց տուաւ եւ կայսրը վերադարձեց այնու, որ ինչդինքը Հիբաթի շէխին պատգամաւորներուն իւր բերան երեւցընելով՝ պահանջեց, որ շարունակուին այն տարեվճարները սրուիլ, որոնց հաւանութիւն տուած էր Յուստինիանոս: Կայսրը, որ անոր հետ Սուսանիայի վրայ խօսելու բնաւ պէտք չէր զգար, պատգամաւորութեան

1 Թագաւորաց 14 Ա. Կ. 565 միջեւ 5 Հոկտ. 578:
 2 Մեհանդր Հասկ. 15 (220) շայն Յովհաննէս Կոնստանդինոս Կ'անուանէ:
 3 Մեհանդր Հասկ. 15, 16 (220, 222):
 4 Մեթոծից.